

բնագրին խմաստին խելամտութիւն։ Այս յատկութիւնները կը փառաբանեն իր մէջ ժամանակակիցները։ որոնք և խնդրած են իրմէ ձեռնամուխ ըլլալ նման աշխատութեան։ և նա ձեռնարկած է «ի խնդրոյ ուսումնասիրաց», մղուած առ այն մասամբ նաեւ առ անձուկ յօժարութեանսոյ։

Իր աշխատութիւնը կը համարի նա համառօտութիւն «մեկնութեանց որբոց վարդապետացն»։ որոնց գրուածներէն քաղած հանած է «զգանձս ծածկեալս աստուածազիծ տառից», կամ ինչպէս ինքը գեղեցիկ նմանութեամբ կ'արտայայտուի, «նմանեալ մեղուի անօսր թռչնոյ», որ կ'արձակէ «զթիւս ի լիրինս բարձանց եւ ի հովիսս ծալկանց» եւ «զպայծառապոյնն եւ զփոշիտեսակն եւ զանուշահոտն ի միջոյ ծալկանցն բառնայ ի վերայ թիկանցն կամ ընդոտիւք կառուցեալ՝ եւ ամայէ ի վեցանկիւնի թջիջնն եւ զործէ զզարմանալիս իմաստնոց»՝ զմեղը, «սոյնպէս եւ իմ բաղանք, կ'ըսէ, զերկուս ոտս տարածեալ ի վերայ բազում բլրոց եւ լիրանց», այսինքն զրուածոց սուրբ վարդապետաց, «ի գիւտս օրինակացն արփիահրաշ արեգնածաւալ լուսափայլ մտաց» կը մատուցանէ ընթերցասիրաց, որպէ ընդ հովանեաւ սորա նստին», յուսով թէ իր աշխատութիւնը պիտի «քաղցրանայ ի կոկորզս նոցա քան զմեղու խորիսիս»։ զան զի «անուշակ եւ քաղցը է իմանալի կերակուր հոգւոյ քան զզալի կերակուր մարմեոյ՝ որոց կիրթ են ճաշակելիք»։ Առ այս բազում ջանիւ աշխատեցայ», կ'ըսէ, կարգացի շատ զրքեր, ժողովեցի «զպիտանիսն ի նոցանէ», «սակաւ ինչ յամենեցունց մասնաւորեալ զպատշաճւորն ։»

Աղբիւրները, որոնցմէ օգտուած է Սարգիս, յանուանէ յիշատակած է երկիցս։ անգամ մըն ալ կրկնած է օրինակողը։ Առոնք եղած են մեկնողական և ճառական գըրուածներ, ամէնն ալ առնուած հայ մատենագրութեան գանձարանէն։ Ցանկը կը նիրկայացնեմ։

1. Եփեմ, յատկապէս Մեկնութիւն Աւետարանի համարաբառ։

2. Կիւեղ Աղեքանդրացի (հմմտ. թղ. 200ա)։

3. Ստեփանոս Սիւնեաց վերադիսող, ուրուն անուամբ ունինք Յովհաննու Մեկնութիւն մը։

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԱՄԻՐՏՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑԻ ՀԱՅ ԲԺՇԿԱՊԵՏ

Առնենք հիմայ Ամիրտովլաթի յիշած այս 64 գասակարգ գեղերն, ըստ իրենց յատկութեանց, բաղդատմամբ արար բնագրին, քովը նշանակելով անոնց արաբական և ֆրանսական համազօրներն, ըստ իմքննութեան։

Նախ՝ կը գնեմ Ամիրտովլաթի «Անգիտաց Անպէտախն մէջ (երես 14-20) յիշուած անուններն, ինչպէս որ Ամիրտովլաթ մէջ կը բերէ յիտոյ՝ անոնց քով կը գնեմ իմ կողմէ համհմատուած կամ ճշգուած արաբերէնն ու ֆրանսերէնը, այս = նշանէ ետք։

4. Իգնատիոս, Մեկնութիւն Ղուկասու Աւետարանին։

5. Յովին. Ուկեբերան, Մեկնութիւն Յովիննու։

6. Գրիգոր Աստուածարանի Ճառք։

7. Եպիփան Կիպրացի։

8. Գրիգոր Նարեկացի վարդապետ։

9. Սարկաւագ վարդապետ (հմմտ. թղ. 203ա, 205բ)։

10. Մովսէս Քերթող (թղ. 199բ. ի մասին Սրգարու թղթին)։

11. Մամրէ Վերծանող, Ճառք։

12. Թէոփիլոս աշակերտ Ուկեբերանի (201բ, 206բ, 216ա ևն.)։

13. Անանիս։

14. Նանա, Մեկնութիւն Յովհաննու։

15. Սեբերիանոս, ի մէջ քրիստոնասիրացն։

Այս թուին վրայ կրնանք աւելցնել՝

16. Զաքարիա Կաթողիկոս, Ճառք, ուրուցմէ կ'օգտուի (թղ. 190-206ա)։

Այս անունները յաճախ կը տեսնուին ի լուսանցս ԵՓ., ՆԱՆ., ՆԵ., ԱԾ., ՍԵԲ., ՈԿ., ԻՊ., ԶԱԲ., ԵՒՆ. համառօտագրութեամբ։

Երուսաղէմ

Հ. Ն. Ակինեևն
(Վերջը յաջորդում)

- ա. Լատիֆ, որ է նուրբ = **لطيف** (Subtil)։
- բ. Քաթիֆ, որ է կերկն = **كثيف** (Dense)։
- շ. Սալիլ, որ է ջրի = **سائل** (Liquide)։
- դ. Ճամփաս, սալիլին ներհակն է, Պաղի = **جادم** (Solide)։
- ե. Լազիճ, որ է կալուկ = **لزوجي** (Visqueux)։
- զ. Հաշի, որ է Փերան = **هشى** (Friable)։
- ի. Մուլատոփիֆ, որ է նուրբացնող = **ملطف** (Adoucissant, Tempérant)։
- ը. Մուհալիլ, որ է Հալող = **حال** (Résolutif)։
- բ. Մուղատաէհ, որ է Կորող = **مقطع** (Incisif)։
- ժ. Մուֆաթթէհ, որ է Բացող = **فتح** (Désobstruant)։
- Ժա. Մուրխի, որ է Թուլցնող = **مرخي** (Laxatif)։
- Ժր. Հալի, որ է Քամող = **حالى** (Dénoueur)։
- Ժզ. Դասաւալ, Լուացնող = **غسال** (Laveur)։
- Ժդ. Մուխաչչին, որ է Խոռօրցնող = **عنشن** (Qui occasionne l'apreté)։
- Ժև. Ճաղիպ, Քատող = **جاذب** (Épistastique)։
- Ժզ. Հաղիմ, որ է Մարսեցնող = **هاض** (Digestif)։
- Ժհ. Մունզիճ, որ է Եփող = **منصع** (Pépastique, Peptique)։
- Ժը. Մունաֆիխ, Քամի այնող = **مرجع . منفقي** (Flatulent)։
- Ժր. Տարփտ ըլ ըսկահ, Քամին ցրվող = **طارد الرج** (Carminatif)։
- Ժ. Լազիդ, որ է Սահիցնող = **لازق** (Glutinatif)։
- Ժա. Մուհամմիր, Կարմրցնող = **محمر** (Rubifiant)։
- Ժի. Մահքուք, Քորել տուող = **حكل** (Qui occasionne la démangeaison)։
- Ժզ. Մուղարէհ, որ է Խոց անող = **مقرح** (Ulcératif)։
- Ժի. Մուհրիդ, որ է Այրող = **محرق** (Cathérétique)։
- Ժե. Աքքալ, որ է Ալտող = **كل** (Phagédénique)։
- Ժզ. Քավի, որ է Մորթի այրող = **كافوي** (Caustique)։
- Ժի. Մույաֆիխն, որ է Բորբուցնող = **معفن** (Pourrisant)։
- Ժը. Մուքասիֆ, որ է Թանձրացնող = **مكتاف** (Coagulateur)։
- Ժի. Մուղրի, որ է Կաղնող = **مفرأ** (Agglutinatif)։
- Ղ. Մալիս, որ է Կոլող = **جلس** (Polisseur)։
- Ղա. Մուղալիխ, որ է Թացող եւ սահիցնող = **مرنخ** (Glissant)։
- Ղբ. Մուղապիզ, որ է Կապող = **مبقىن** (Astringent)։
- Ղզ. Մուղարիխ, որ է Նեղացնող = **مضيق** (Rétrécissant)։
- Ղի. Մուսատիտ, որ է Բոնող եւ կալցնող = **مسدد** (Obstruant)։
- Ղե. Մուսալլիպ, որ է Պեղացնող = **مصلب** (Consolidant)։
- Ղդ. Յասիր, որ է Խծիող կամ Քամող = **عاصر** (Styptique)։
- Ղի. Տափէհ, որ է Դարձնող = **داعف** (Dérivatif)։
- Ղլ. Մուխատաիր, որ է Թմրեցնող = **مخدر** (Narcotique)։
- Ղբ. Մունփաճ, որ է Հում այնող = **منفع** (Dyspeptique ? Indigeste ?)։
- Ղւ. Մուղավի, որ է Աւտովցնող = **مقوى** (Fortifiant, Tonique)։
- Ղա. Դաթթալ, որ է Մահացու դեղն = **فتال** (Meurtrier)։
- Ղի. Սամմ, որ է Սպաննող դեղն = **سم** (Toxique)։
- Ղզ. Թրիախ, եւ Փազահ, որ է Թունադեղ = **تریاق** (Antidote, Thériaque)։

- խղ. Մուլահնամ, որ է Միս բուցնող = ملمس (Sarcotique):
 յակ. Մուսախիթ ըլ զուրուհ, որ է նոց բուցնող = مسقى القرفوج (Humectant?);
 յագ. Մունախիթ, որ է Ցիսակող եւ սրբող = منقى، منفع (Détersif);
 յակ. Մումպիտ ըլ լահմ, որ Զարունն միս առնեկ եւ բուցնիկ = منبت للحم (Créogène);
 յաղ. Տամիլ, որ է Մորք եւ միս բուսուցնող = دمل (Cicatrisé, Cicatrissant);
 յար. Թաշիր, Պայծառ եւ փալլուն առնող = فاشر (Polisseur);
 ծ. Մուսհիթ, որ է Լուծման դեղ = مصل (Purgatif);
 ծա. Մուզէիթ, Վերաբերութիւն այնող = (Émétique, Vomif);
 ծր. Մուտիթ ըլ պավլ, Գող յուրդորող = مدر البول (Diurétique);
 ծզ. Մուտիթ ըլ տամ, Արուն յուրդորող = مكون دم (Hématoïétique, Hémopoïétique);
 ծղ. Մուտիթ ըլ յարախ, որ է Քրիմիկ ըերող = معرق (Diaphorétique);
 ծե. Մունաշչիթ, որ է Նաշք այնող = ناشف، منشف (Absorbant);
 ծզ. Մասղութ, որ է Զգող = مسطف (Abortif);
 ծկ. Մասղութ ըլ հասա, Սպառ հասա = سقط (Lithontriptique);
 ծը. Մունճամիտ ըլ լապան, զկարն կապող եւ պակսեցնող = (Antilai-
 ծր. Զայիտ ըլ լապան, զկարն յաւելցնող = مزيد لين (Galactopoiétique); [teux];
 կ. Յափիլ, որ է Ակրացնող = فل (Fixatif);
 կա. Հապիս ըլ տամ, որ է Արուն կապող = قاطع دم، حابس الدم (Hémostatique);
 կր. Մասիթ ըլ պավլ, Գող կապող = ماسن البول (Qui remédie l'incontinence);
 կզ. Մուվալիթ ըլ մանի, Սերմն ընեարող = محصل مني، مولد المني (Spermatopé);
 կդ. Դատէհ ըլ մանի, Սերմն պակսեցնող = قاطع شهوة؟ قاطع المني (Antaphrodisiaque ?);

* * *

Ամիրտովլաթ իր բոլոր գործերուն մէջ
 ազգային զգացում կը գնէ, և երբեք ա-
 սիթը չի փախցներ հայ անունը յիշատա-
 կելու: Այսպէս, կը յիշէ՝

«Հայկաւ»ը, թրք. Կիլ Երմանի (Bois d'Arménie),

«Հայքար»ը, արար. Հանար ի Երմանի (Pierre d'Arménie կամ Arménite),

«Հայի բորակ»ը, կամ «Հայրորակ»ը,
 արար. Պորայ ի Արմանի կամ Երմանի (Nitre d'Arménie), զոր ձեռագիրներէ ումանք՝ սիսալ
 կերպով «Վրացի բորակ» կը գրեն, իսկ ո-
 մանք ալ՝ սիսալ ընթերցմամբ՝ «Հացի բո-
 րակ» կը կարգան, փոխանակ Հայի բորակ
 կարգալու:

Ամիրտովլաթ կը յիշէ նաև՝

«Շէհի երմանիսն կամ» ըստ այլոց՝ «Հայ-
 շէհ»ը (Armoise, Artemesie Cina Berg.),

«Հայ խոռնկ»ը (Gomme ammoniaque):

Մխիթար Հերացին ունի ոչ միայն «Հայ
 կաւ», այլ «Հայ հող» ևս (եր. 54 և 55):

Իսկ Ասար Սերաստացի թժշկապետը կը
 յիշէ՝

«Տայ ուլ Հայոց» անունով ախտ մը,
 որ՝ իր իսկ մեկնութեամբ արար. «Տայ
 ուլ սայլապան է (Alopécie):

Ասոնցմէ դուրս Ամիրտովլաթ բազմիցս
 կը յիշատակէ նաեւ մեր սրտին մօտիկ ա-
 նուններէն՝ Ամասիա, Արգրում, Արձէշի եր-
 կիր, Թապրէզ, Խոյ, Կեսարիա, Կիպրոս,
 կ. Պոլիս, Հայաստան, Հայոց երկիր, Հայք,
 Նարեկացի, Սեսաստ, Ս. Գրիգոր, Սիսիցիք,
 Վանայ ծով և Տարօն անունները:

Ամիրտովլաթի համբարած զիտութեան
 աստիճանն և իր երկասիրութեանց հեղի-
 նակօրէն խմբագրուած կամ հաւաքուած
 ըլլալը ցոյց տալու համբար՝ բաւական է յի-
 շել, թէ անձամբ բուսաբանական և ախ-
 տարանական ուսումնասիրութիւններ կա-
 տարած է, ու որ գտնուած է. այսպէս՝
 կ. Պոլսոյ մօտերը, Տերգոսի կողմերը հե-
 տազօտութիւն կատարած ըլլալն և կ. Պոլ-
 սոյ շրջակայից մէջ բոյսեր հաւաքած ժա-
 մանակ՝ Զարնապ բոյսը գտած ըլլալը կը
 յայտնէ: Իսկ ուրիշ տեղ կ'ըսէ. Փէղան-
 պար չիշակին «ի Հոռմաց երկիրն կը բուս-

նի, և Մակեդոնիա և ի Կոստանդինուպալաւսին բոլորքն, եւ ի Սեւ ծովուն եղերքն, պահասաւոր ծառան գտաւ զինք ի այն աեղելն որ ագարակն է Կոստանդինուպալաւսի, որ Հոռոմն այն տեղացն՝ թէրկաւզ կ'ասէ՛: Եւ հոն՝ ձատվարի (Zédoaire) յատկութիւններն յիշած ժամանակ կը յաւելու. «Եւ բժշկապետքն Հնդկաց ասեր են թէ այս գեղս՝ ձի ցեղ ցաւոց գեղն է եւ աւգութիւն ունի: Եւ զան չազն որ վարպետաց լսել են եւ փորձեր են, զայն գրեցաք»: Աւավմալիի մասին իր անձնական կարծիքը չի թերանար յայտնելու, բայց լուս. «Ես՝ անպիտան՝ կու մեամ թէ այս մեղրս ի փիճոյ ծառէն կու հալի եւ կիջնուն: Ուրիշ աեղ կը պատմէ. «Ես՝ տեսայ մարդ մի որ յորժամ Սրեգակն ի Խոյն մտաւ, Ա. մթխալ այս (Մուլիսալլասայ) գեղէս զինով խմեց, եւ այն տարին քանի հեղ նորա մահացու գեղ տուին, զե՞ն չարաւ . . . »: Յանպարի մասին ալ խօսած ժամանակ կ'լսէ. «Ես՝ անպիտան եւ անարժան ծառայս, լսել եմ եւ գրեցի եւ յիմացայ վասն անպարին համարն, քանի մի խօսք»: Նոյնպէս՝ Յառաւ ի պալատուրի խօսքն ըրած ժամանակ կը յայտարարէ, թէ «Հոս վասա չկայ. Եւ խանի հեղ փորձել եմ, մարդու վասա չի հասցնել»: Սանտիրիտաս (Sidéritis) բոյսին համար զիտողութիւնն է. «Ամանք ասեն թէ աղբրաց արունն է. յիմացիր որ չէ՛ իրաւ. սուս է»: Եւ զեռ ուրիշ շատ մը զիտողութիւններ, զորս թուած եմ «Անզիտաց Անպէտ»ի հրատարակութեանս Յառաջարանին մէջ (եր. ԺԶ - Ժէ):

Ամիրտովլաթի գործին գիտական արժքը կը հաստատուի նաև անով, որ ան՝ — Շատայնբախէ, Բրուն-Սէքարէ եւ Վորոնֆէ 4-5 դար յառաջ — յոյն եւ արար բժիշկներու հետ գիտէր հիւթարուժութեան (օրոթերապի) դրութիւնն եւ կինդանեաց ինչ ինչ գեղձերուն՝ մարդկային մարմայն զանազան մասերուն վրայ կատարած բարերար աղգեցութիւնը. Ան գիտէր նաև Սրեւրուժութիւններ, արդի՝ նորագոյն բժշկութեան մէջ՝ պատուոյ տեղը բանով Սլյուրին օգուտաները, երխորդի (ténia) գէմ մեր հիմակուան գործածած Pelletierineի նախանիւթը, ինչպէս նաև վերաբուժական գործողութեանց ժամանակ կիրարկուած թըմբեցուցիչ արտաքին գեղերու գոյութիւնը:

Ամիրտովլաթի նոյնպէս ծանօթ էր մեր արդի բժշկութեան մէջ Terres rares անուան տակ ծանօթ հողերու կամ մետաղախմբերու աղգեցութիւնը, շնորհիւ իրենց պարունակած Ceriumին, Thoriumին և այլոց, որոնք քանի տարիէ ի վեր քննութեան առարկայ եղած են՝ մերազգի տարրաբաններէն՝ Առաքել Չաքըրեանի եւ թագւորեանի կողմէ: (Ամիրտովլաթի և Անզիտաց Անպէտիննին մէջ տե՛ս Դիմի - ի - մախուն կամ Մատնեկիար կաւ [Terre sigillée] հատուածը, եր. 122):

Իր զանազան հետազօտութիւններով ու Բժշկարաններով անուանի և օգտակար հանգիսացած Ամիրտովլաթ՝ իրապէս մեր մէջ կը հիմներ առաջին հայ բժշկական վարժարանը, ինչպէս իրաւամբ կը յայտարարէ մեր գրչակից գիտնական եղբայրը՝ Դոկտ. Այզվակեան (Շաւարչ Նարգունի) «Յառաջ»ի մէջ 16 Յունուար 1938ին գրած ուսումնասիրութեամբ:

Այս Մեծ Ամասիացին իր ա Անզիտաց Անպէտունին վերջը՝ 25 տող ստանաւոր յիշատակարան մը ունի, ուր կ'ըսէ թէ «Չորս տարի զտիւ եւ զիշեր» աշխատած է այս գործին վրայ, եւ աւարտած է՝ «հինգ լեզուաւու» զրքեր կարգալով եւ ուսանելով, ինչպէս՝

«Ե Հայոց եւ ի Յունաց, եւ Յարակաց,
«Ե Պարսից, եւ ի Թուրքաց, իր Լադինաց:»

Հոս Ամիրտովլաթ իր ինքնութեան մասին ալ խօսելով կ'ըսէ.

«Ես՝ բժիշկ Ամիրտովլաթ, նայր՝ Եղիայ,
«Մր ծնել եմ ի Խոլստն Ամասիայ.
«Ես հիմա եմ ի Բնակեալ ի Ծիւզանիայ . . . ;
«Գծողին եւ ընողին՝ ո՛վ որ կարպայ,
«Ողորմի Քիլասու որ ասէ, թէ Ճայր մեղայ,
«Մր ի բան ա՛լ պակաս իր չի մնայ,
«Փառք ենց, Տեր. Հայոց բուականին՝ ԼՈՒՅԱ».

որ է ըսել՝ 1482 = 1.(30) + 7(200) + 7(400) + Ա.(1) + 8(300) + 551 = 1482.

Ա Ե Ր Զ Ա Ա Ա Յ Ա

Ի նպաստ Ամասիացիներու եւ Մարզուանցիներու՝ երկու խօսք ալ ունիմ ըսելիք:

Ամիրտովլաթի մահուընէն երկու դար ետք՝ Ամասիա քաղաքն հանդիսացած է ծննդավայրն ուրիշ հայ բժշկի մը, — ԳԱԼՈՒՍ ԱՄԱՍԻԱՅԻ, որ ապրած է Ժերգարուն, և գրած էր Բժշկաբան մը ՌՃԵՔ թուին (= 1668):

Բովանդակութիւնն է՝ Մարդակազմութիւն, Ախտաբանութիւն, Առողջապահութիւն և Գեղազուգութիւն: Բայց ասոնք քաղուած հն իրմէ յառաջ ծանօթ հայ Բժշկաբաններէն: ուստի՝ Ամիրտովլաթի մեծարժէք գործերուն քով երկուրդական կը մնայ Գալուստի Բժշկաբանը:


Յիշատակութեան արժանի է, որ Դալուստ՝ տեղի անտեղի, ամէն տեղ դրած է իր անունը, զոր օրինակ՝ հետեւալ ձեռով:

«Յիշեա զՊալուստ Ամասիացին. զի բազում գրոց ժողովեցի փորձութեամբ զգեղսաւ:

«Ես՝ անարժան ծառայո՝ որ եմ Գալուստ Ամասիացին, ժողովեցի գրոց ստոյգն եւ գրեցի» եւ այլն:

Պարիս

Կ. Յ. ԲԱԼՈՒՄԱԶԵՅՆ



ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ

Կարենցի Սօմի Շահոյեան եւ Էլլիս Քիւրեան բարեպատուի մայրապես նոյերը Յիսուն (50) Պարեստինեան Ռոկի յանձնեցին Ս. Պատրիարքին՝ Ա. Յառուրեան մէջ մեր սեպհական Ա. Լուսաւորիչ Եկեղեցւոյ Երկու պատրագամատոյց սեղաններու նորակառոյց գմբէրաւոր խաչկալներու վրայի Երկու պրօնզէ խաչերը իրենց յիշատակին շինուելու փափառով: Ս. Պատրիարքը շնորհակալուրեամբ ընդունեցաւ յիշեալ բարեպատուի մայրապես նոյերու սոյն ինքնայօտար նուիրատուութիւնը՝ դրուատելով անոնց բարեպատական զգացումը եւ յանձնելով իրենց օրինուրեան կոնդակ մը:

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ԵՐԵՄԻԱ ԶԵԼԵՊԻ

Երեմիայի անձնաւորութիւնը վերակազմել այս կերպով, հաւասար կուգայ անոր գործին ամբողջական վերլուծումին: Կայ այս մարդուն ետին այն միւսը որ իր ժողովուրդին տագնապներուն մէջ ինքինքը կազմած, աշխարհն ու գէպքերը իր կերպով բացատրած, եղելութիւնները գատելու սեպհական կերպ մը ճարած գրագէտին տիպարը յիշեցնէր: Նման հարցումի մը վրձնական պատասխանը, իմ կարծիքով, կարելի է Տարեգրուրիւնի հրատարակումէն վերջը: Օրագրուրիւնը մատաղ տարիններու վաստակ, Զէլէպիին զգայնութեանը համար արժանահաւատ վկայութիւն մըն է բայց ոչ իմացականութեան: Առ գրագէտ մը, առանց այս վերջին չնորհին, պակաս է միշտ իր դերէն:

Արդ, «Պատմուրիւն Ստամբոլոյն իբրև քերթուած, բարքերու տախտակ անբաւական վկայութիւն մը թէկ, բայց իբրև արձագանք մը պոլական ոզիի մը՝ ունի արժէք ու կուտայ եղբեր բաղդատական արդիւնքներու: Կարդացէք նոյն այդ Պոլիսը Սիմէռն Դպիրի գրչին տակ, հազիւ կէս դար մը կանխող: Անուններ պիտի գտնէք և ուրիշ քիչ բան: Չես հասկնար ինչու Հոռովմի, Վենետիկի, Եգիպտոսի համար այնքան թանկ գիտողութիւններ նօթող սա Դպիրը ոչինչ ըլլայ հասկցած այդ Պոլիսէն: Ուրիշ վարդապետ մը, Դարանազցի Գ. Վարդապետ, այդ Պոլիսը զգացած է աւելի պաշտօնական հաստատութիւն, պատրիարքարան ու վարչական կեդրոն մը, ուրկէ ամենէն աւելի ժամերը, տէրտէրները, պատրիարքները գրագեցուցած են իր հետաքրքիր, խորաթափանց գիտողութիւնը: Բայց երբ կը կարդանք «Պատմուրիւն Ստամբոլոյ», ինձի այնպէս կուգայ որ երկու երեք դար առաջ սիպիկեան քերթուած մը ունիմ աչքիս առջև, ասոր ծեքծեքանքը, նանրութիւնը տեղ տեղ, մեր ոսմանթիքներուն բառախաղային հեշտանքները ուրիշ տեղ, ու երբեմն ալ սուր գիտողութիւնը մեր իրա-